

## ՆՈՐ ԱՆԴԱՍՏԱՆ

Լիալուսին է դարձեալ.  
տեղատուութիւնը ծովուն յանկարծ խուժած է կրկին  
ինչպէս խոռվքը հոգւոյս  
որ կը կապէ զիս, վերստին, ձգողական ուժովն հողին  
հայրենական մեր երկրին, երկիրը հին, երկիրն ածու  
մշտանորոգ հերոսներու արիւնով։  
Վանքի ժամէն՝ շարականին  
կու գայ բեկ բեկ արձագանգը մեղեդի  
ուր՝ դասին մէջ վերացած կ'երգէ ուրախ,  
մաղաղաթի քանքարներէն դալկացած  
Միկիթարի մէկ որդին արքայութեան տեսիլքով։  
Խոկ միւս որդին բաղձարեկ, փոթորիկին դէմ ծովուն  
կ'ուզէ երկիրը պապերուն  
կ'ուզէ երգել գողթան երգերը իր հին,  
կ'ուզէ ըլլալ Վահագն ապրող  
մոռնալ, լքել ճանապարհը յարդգողի  
իջնել երկիր, մարդոց մէջ,  
իր սիրտը տալ Անահիտին  
որ վերապրի դիցամայրը զգաստութեան  
եւ ծնունդի մարդեղացած հսկաներ  
որ մէկ ըլլանք, միաձո՛յլ եւ տիրանանք  
մեր հողերուն յօշոտուած։  
Կամարակապ պարտէզին մէջ, Ալիշանի կանթեղով,  
հայրենի հող ափերնուն, Վանատուր եւ աշակերտ  
Նոր Անդաստան կը կարդան

— Արեւելեան երկիրն Հայոց թող պսակուի  
արեգակով նայիրեան  
արեւմտեան հողերուն հետ համափառ:  
Բոնադատուած աշխարհն Հայոց՝ Արարատով  
թող նարօտուի արեւելեան հողերուն հետ ուռնացող  
եւ աշխարհի չորս ծագերէն  
թող տուն դառնան, անվարան,  
որդիքը մեր արմատակիլ, արտահալած...  
եւ թիւլ մեր թող մրցակցի համրանքին հետ աստղերուն:  
Տիեզերքի անծայրածիր տարածքին  
խաղաղութիւն թող աիրէ  
ու դրացի եւ հեռաւոր երդիքներէն ներս անվերջ  
սէր ու համրոյր պար բռնեն:

Վ. ԵՐԱՆԴԵԱՆ